

ԿՐՈՆԱԿԱՆ

ՍՈՒՐԲԵՐ ԵՒ ՆՆՁԵՑԱԼՆԵՐ

Դրեթէ բոլոր Քրիստոնեայ Եկեղեցիները ունին տարւաւն մէջ օր մը՝ նուիրաւած Ամենայն Սրբոց յիշատակութեան, Աւանին նաև օր մը կամ օրեր՝ նուիրաւած Մեռելոց յիշատակին: Կաթոլիկ Եկեղեցին սակայն այդ նպատակին յատկացուցած է երկու իրերոյածորդ օրեր, Նոյեմբերի առաջին օրը՝ Ամենայն Սրբոց, իսկ երկրորդ օրը՝ Ընդհանուր Նոյեմբերոց յիշատակին:

Ու ինքնարերաբար կը տարուինք մտածելու: Արգեօք մասնաւոր իժամաս մը կա՞յ այս կարգադրութեան հարիւ: Աւրիշ խօսքով՝ կա՞յ հանգիտութիւն մը ընդմէջ սուրբերն և ննջեցեալիներուն:

Նախ քան այս հարցումին պատասխան մը ճարելը, լու պիտի ըլլար որ ջանոյինք սահմանել սուրբը և ննջեցեալը: Այլ խօսքով՝ այս երկու եղբերը կամ վիճակները աւելի յատակ ընծայել մէր իմացողութեան:

Ո՞րն է, ի վերջոյ, սուրբը: Ախալած չենք ըլլար եթէ ըսենք թէ սուրբը կաստիլ մարդն է: Աղամարդիներու բոլոր խմբաւորումներուն մէջ — արուեստուգէտներ, հերոսներ, գիտուններ, ուղամիկներ, քաղաքադէտներ, և կարելի է տակաւին այս շարանը երկարել — սուրբն է միայն օր ամենէն աւելի և ճշգրիտ կերպով իրագործուած կը նկատուի մարդու կոչումը: Ի մի խօսք, սուրբը Աստուծոյ պատեհըր — որով ստեղծուած է մարդ արարածը — իր մէջ անեղծ պահող երանելի անհատն է:

Եատերու մտքին մէջ սուրբը մարդկային ընկերութենէն հեռու ապրող, հոգեռոր խոկումներու անձնատուր մինակեացն է կամ ճգնաւորը, անապատի մը — ասոր զայդ իմաստներով — անկիւնը քաշուած, երբեմն ալ մեղքին դէմ ինքնքինքը պահքով ու ազօթքով զրահած անհատն է ան մեզի համար, ամէն սւրախ-

առիթ պատահարէ հեռու կեցող, ապաւ խորած անունով ծանօթ տիպարը:

Բայց մեր և այլ Եկեղեցիներու Տօնացոյցին մէջ տեղ գրաւած սուրբերը եղած են մնածագոյն տոկոսով մարդկային ընկերութեան լայնագոյն խուերուն համաօրեայ շփման մէջ ապրողներ, պատկանելով տարբեր սեռերու և դասակարգերու, տարբեր՝ իրենց մտայնութեամբ և աշխարհանայեացքով, բայց նոյն հոգեսր իրազութիւններու հանդէպ պարզած իրենց կեցուածքով և հաւատքի անբեկանների տոկոսութեամբ:

Հայերէն լեզուի մէջ յատկանշական է սուրբ բառը, մաքրանգի անձերուն տըրաւած, որ կը պատկանի սրբել բայէն գոյաւորուած բառերու ընտանիքին: Ի վերջույթ, չէ՞ որ մեղքերէն սրբուած անհատն է սուրբը:

Մեր Եկեղեցին Ամենայն Սրբոց տօնը — սրուն կը կցէ Շնոր և նորոց, յայտից և անյայտից» բացատրութիւնը — կը կատարէ Ընդհանրապէս Խաչկրացի յաշորդող հօթներորդ հօթնեակի Շբ. օրը, որ կրնայ զուգադիպի Նոյեմբեր ամսուածագին օրուան:

Գալով մեզմէ անդարձ բաժնուածներուն, որքան յարմար է անոնց համար գործածել ննջեցիալ բառը: Մեռելութիւնը վերջ մը, վախճան մը կը բնարոշէ: Նընջումը վիճակ մըն է առժամմայ, սրուն կը յաշորդէ զարթնումը: Ճիշդ ինչպէս մեր առօրինայ նինջին կը յաջորդէ առաւտեան զարթնումը, այնպէս ալ կը հաւատանք թէ ննջեցեալը պիտի զարթնու, ինչ փոյթ թէ տարբեր մարմնով, Քրիստոսի երկրորդ գալուատին:

Յատկանշական է որ Նոր կատակարանի մէջ այս աշխարհէն հեռացածներուն համար յաճախ գործածուած է ննջեաց բայը: Յիսուս ա'յդպէս բնարուցեց վիճակը հարիւրապիտ Յայրոսի երկուաստանամեայ դուռը, երբ կ'երթար կետնքի վերակոչելու համար զինք: Շնոյեաց ի Տէրը, կ'ըսէ Գործք Առաքելոցի հեղինակը նախավկայ Ս. Ստեփանոսի համար, երբ այս վերջինը իր հոգին առ Աստուած կ'աւանդէր կեղծունի Զորին մէջ, քարերու տարափէն:

Հռովմի մէջ Միաբանութիւն մը կար,
սրուն անդամները ամէն տռաւօտ «Յիշէ՛»
որ պիտի մհանիսա քառերավ կ'ողջունէին
զիրար, յիշեցնելու համար մօտիկութիւնն
ու անխուսափիլիութիւնը մանուան, ու-
րուն սև խորհուրդը որքա՞ն խեռ ու ա-
նոպայ հոգիներ հրուիրած է զգաստու-
թեան ու երբեմն մինչև իսկ սրբութեան:

Քոյր Եկեղեցիներէն ոմանց մէջ, հո-
գեհանգստեան պատամունքի տաեն տմիզ
ի յուիտեանութիւն կանխող իրրե կը յի-
շտակութիւն ննջեցեալները: Այս, բոլորս
ալ ճամբորդներ ենք — երանի՝ անոնց,
որոնք ուղեմուր ճամբորդներ չեն, այլ
վատահաքայլ կը յառաջանան — առամ-
եայ մեր կանքէն յուիտեաններուն դի-
մող: Բայց չենք խեղճ ու կամազուրկ ու-
ղեորներ, մանաւանդ երբ Անառակ Որ-
դիին նման, ներողամիտ ու գորովագութ
Հօր մը դիմաւորութեան արժանի ըլլալու
քալցր յոյսը կընանք ունենալ անգենա-
կանի սեմին:

Սրբոց յիշատակին և հասարակ նըն-
ջեցելոց յիշատակին զուգորդումը կամ
մերձաւորութիւնը իրեն հիմ ունի նաև
քրիստոնէական այս խոր ու պայծառ
համոզումը թէ ամէն ննջեցեալ, եթէ չէ
ինկած մահացու մեղքի տիրապետութեան
ներքե, կրնայ օր մը միանու սուրբերու
փաղանգին: Արդէն այդ նպատակաւ է որ
ննջեցեալներու համար հոգեհանգստեան
պաշտօն կատարելու դրութիւնը հաստատ-
ուած է բոլոր հին և առաքելական Եկե-
ղեցիներու մօտ:

Մեր Եկեղեցին հինգ Տաղաւարներու
վաղորդայնները յատկացուցած է մեռելոց

— աւելի ճիշդ՝ ննջեցելոց — յիշատակին,
Յոյներ այդ նպատակին յատկացուցած են
երկու Շարաթ օրեր, Բուն Բարեկենդանը
կանխող Կիրակիի և Հոգեգալուտեան տօնի
նախօրհակները: Ըսինք թէ շնորհբերն
է Լատինաց մօտ այդ օրը: Ժամանակին
Կիրակիի զուգադիպած տարիներուն այդ
կը յետաձգուէր յոջորդ օրուան, յարու-
թեան և մահուան խորհուրդներուն ան-
ներդաշնակ ըլլալէն յառաջ եկած գուցէ:

Բազմաթիւ են Քրիստոնէական Եկե-
ղեցիներու տօնացոյցին մէջ տեղ զրաւած
սուրբերը: Առաջ է մանաւանդ Կաթոլիկ
Եկեղեցւոյ տօնացոյցը, ուր մուաք զոր-
ծած են յետնագոյն դարերուն — մինչեւ
մեր դարը — ապրած սուրբերը: Վերջին
քանի մը դարերուն, մեր և միւս Արքել-
եան Եկեղեցիներու տօնացոյցերը չեն
հիւրընկալած նոր սուրբերը: Ինչքա՞ն լաւ
պիտի ըլլար որ, դարուս կէսէն ասդին
ծաւալած եկիւմենի ոգիէն առաջնորդուե-
լով, Եկեղեցիները կատարէին սուրբերու
փախանակաւթիւն: Այլ խօսքով՝ իրենց
տօնացոյցերէն ներս առնէին այլ Եկեղե-
ցիներու բազմահոչակ սուրբերը: Այսպէս՝
օրինակ, մենք առնէինք Կաթոլիկներէն
Օգոստինոսը, Անտոն Փատուացին, Ֆրան-
սիս Ասոիզացին և Մեծն Թերեզան, իսկ
անոնք մեզմէ՝ Նարեկացին, Շնորհալին,
Բայն Վարդանն ու Սանդուխտ Կոյսը: —
Գալով Օրթոսաքս Եկեղեցին՝ կրնանք
մատնանշել Սարա և Եւթիմիոս ճգնաւոր-
ները, Խարալամպոսը և Կիպրոսի Արք-
եպիսկոպոս Սփիրիտոնը: Իսկ Ղպտիներէն
կարելի է յիշել Եկեղեցւան և Բախոմիոսը:

Գէմիրդ Ա. Ճիշտիջեան

